

ԱՐԵՎԱՐԴԻ

ՏԱՐԱՓԱԹԵՐԹ

ԱԶԳԱՅԻՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ա. ՏԱՐԻ ԹԻՒ 40

ՀՅԹԼՅԱԼԻՆ, ՅՈՒԼԻՍ 21 1888

ԹԻՆ 6 ՄԵՆԹ

ԱԶԳԱՅԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ՄԵՐ ԹԵՐՈՒԹԵԱՆՑ ՄԻ ՔԱՆԻՆ

Անտարքերութիւնն մեր ազգային առանձնայականութեանց կարգին մէջ մանելու շափ առաջ գնացած է այսօր, որմէ ծնած չարիքներուն առաջն առանձ շատ անդամ անկարելի է եղած։ Մենք՝ ընդհանուր առանձմի՝ կը նմանինք այն անձին որ երկաթուղուց գիծերուն մէջտեղն կը նստի հանգստանուղու համար, և ուս կից չելնիր՝ կառափոմբին գալուստը առնելէ առաջ։ բայց երբ սրարցաւ վրանգը կը մատենաց ու երբ վայրաշարժն կը հասնի որոսմամբ, նա վեր կը ցաւկէ անմըջապէս, տակն ի վրայ կը լինի, կը ջանայ գուրս ցատկել, կը զզչայ ըրածին վրայ։ բայց շատ ուշ կառափոմբի անիւներն զայն կտորներու կը բաժնեն, եթէ բարերախտութիւնն կամ գիպուածը չի կարողանան զայն ժամանակին փրկել։ Այս մասին ապացուցներ գտնելու համար հարկ չէ քրանիլ, վասն զի մեր շուրջն, մեր անձին վրայ, մեր ձեռնարկներուն ու մեր անձնական յարաբերութեանց մէջ անտարքներութիւն կը գտնուի։ Ամէն բան իր ժամանակին կատարելու գովեր ոռվարութիւնն կարծես անձանօթ է մեր մէջ և մէզ համար կ'թուի թէ իր նշանակութիւնն կորանցուցած է այն առածն որ կըսէ թէ «երեկոյեան գործը առտուան մը» թողուր։ Սակայն հիւանդի մը համար այն ատեն միայն կրնայ գեղ արբուիլ, երբ տակաւին չէ ինկած հոգեառ վիճակի մը մէջ որոյ հետևութիւնն մահ է անկասկած։ Տեղական ազգային ընկե-

րութեանց մին է՞ պիտի իյնար իր ներկայ վիճակին մէջ, եթէ անհոգութիւնն բացակայ լինէր։ Սակայ այսօր վտանգի հասնելին վերջ, գարման կը վնտուենք, թերեւս կարելի ըլլոյ զոյն գտնել և գուցէ տեղի տրուի տխուր գուշակութեան մը։

Մեր այս և ուրիշ տեսակ սխալներն միակ գտառապարտել չէ բաւական, այլ զայն աշխատախիլ ընելն է կարեւոր։ Անտարքերութիւնն մեզ հետ չի ծնաւ անշուշտ, և ո՛չ ալ երկինք մէզ համար յատ կացուցած են զայն։ Կեանք մարդոց մեծագոյն վարժարանն է, իսկ փարձն՝ ամենամ գասատուն որոյ չնորհիւ հանապաղ ունինք մէր աշաց առաջ, անտարքերութեան աղետաբեր արգինքներն զորս առնելով պարտինք և կրնաք չի շարունակել մար ուղին։

Հայը շատ յաջողակ է ուրիշ ազգերէ նորանոր բաներ ընդօրինակելու մէջ, բայց ցաւալին այն է թէ օտար ազգաց մաժ կողմէրէն շատ անդամ կը բերմնք մեր գողօնն։ Եւրոպից մէջ ազգութեան մէշ շատ քիչեր մայցն եւրոպացւոց գործունէութիւնն, կանխատեսութիւնն, աղդամական թիւնն, խոհեմութիւնն և այլն ընդօրինակելով օգտակար կը լինին, մինչ հակոյ մաժամասնութիւն մ'իր գաս կառնու նոցա զեղսութեանց և վնասակար սովորութեանց մէջ, կրնանք ըսել նուե թէ յԱմերիկա ապրուղ Հայոց մի կարեւոր մասըն ալ փոխանտի սա երկրի ժողովրդեան աննման աղդամակութիւնն, արագութիւնն ամէն բանի մէջ, հաստատամութիւնն, աղստ սահրաւթիւնն են ուսանելու ուշադրութիւն կընէ ոյնպիսի բաներու որք ոչ մայն իւր ազգին, այլ և իւր




անձին վկաս ու անպատռութիւն կը բերէ: Պէտք է գիտնալ սակայն թէ սիրոյ աղատութիւնն անբարոյականութիւնն չնշանակեր բնաւ. կը օնից աղատութիւնն զԱստուած ուրանալու մէջ չէ: Հայրենութիւնն Ամերիկայի խենթ լինին չէ: գործունէութիւնն զիրեար տապալել ու յառաջդիմողն ձգել չի սորվեցեր:

Սակայն այս ամէնն գիտնալով հանգերձ միայն ողբար պէտք չէ, վասնզի լոկ արտասուելն յուսահատութեան նըշան է:

ԶՈՐԱՎԱՐ ՀԱՐՐԻՍԸՆ

ՀԱՆՐԱՎԱՐՄԿԱՆԱՑ ՆԱԽԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐԵԼԻՆ

Սոյն պատկերն կը ներկոյացնէ Հանրավարականաց նախագահ. Ընտրելին, Զօր. Պէնճամին Հարրիսըն, որ ընտրուեցաւ Շիքակոյի Ընդհանուր ժողովոյն մէջ անցեալ Յունիսի 25 ին: Սորա համառօտ կենսագրութիւնն ուրիշ առթի թողլով, հոս սա միայն ըսենք թէ Զօրավորն, որ կը նախակի յինտիանապօլիս, հարուստ մէկը չէ. իւր հաստատուն կալուածներն են իր բնակած տունն և փոքր ադարակ



ԶՈՐԱՎԱՐ Պէնճամին ՀԱՐՐԻՍԸՆ

մը. բայց իւր ունեցած անունն և անցեալն փառք են այն տոհմին որ մէկ դարէ ի վեր պատւառոր դիլք մը բռնած է քաղաքական տապարէլին վրայ:

Իւր նախահարք այս երկրի բարերարաց կարդին մէջ դառնած են արդէն: Պէս Հարրիսըն, այս մետն Ծննդրելի մէծ հայրը, Մեծն Ուաշինգթոնի մըտերիմ բարեկամներէ մին էր որ Յեղափո-

խութեան ատեններն մեծ ծառայութիւն ներ մատուցած է երկրին, Սորա զաւակն, Զօր. Վիլիլըմ Հէնրի Հարրիսըն, այժմու Ընտրելին հայրն, իր առջի պաշտոնըն սասացաւ Ուաշինգթոնէ, 19 տարեկան հասակին մէջ: Սա մեծամեծ պաշտօններ վարելէ ետև, հուսկ ուրեմն 1840 ին բարձրացաւ նախագահական աթոռն ընտրող ձայներու ամէնամեծ մասն ստանալով. սակայն իւր այս բարձրագոյն պաշտօնն շուտ վերջացաւ մահուան գոլամբ:

ՈՐԹԱԼՈՒԻՒՃՆ

(Պատկերազարդ)

Ա.

Շատ օրինակներ կրնար տրուիլ ցուցնելու միջամից գործած աւերմունք. սակայն առայժմ պիտի հերիք սեպեմ միայն չորս տարբեր միջամից վրայ խօսիլ համառօտարար: Պօլսոյ լրագիրք կը ծանուցանեն թէ որթալուին (Ֆիլոֆոսէրա) անուն միջաման երեան ելած է Զմիւռնիոյ գաւառին մէջ մեծ կորուստ սպառնալով խաղողի այդիներուն:

Սոյն խիստ փոքրահասակ միջաման անծանօթ էր միջամարանից մինչև 1853 որ տեսն Տր. Ֆիչ, Ամերիկացի նշանաւոր միջամարանն առաջին անգամ նկարագրեց զոյն իրը «Խիստ փոքրիկ միջատ մը, փակած որթի տերեւին՝ զրեթէ աննշմարելի փոքր պար կով մը, նիւ եօք նահանգի Ռւաշինկմբն գաւառին այգեստանեաց մէջ»:

Թէկ Ամերիկացի միջամարանք ընդ երկար նկարագրած էին որթալուինն, սակայն սա անծանօթ էր յԵւրոպայ մինչ 1868, երբ Փրօփ. Փլանչօն, Ֆրանսացի կենդ տնաբանն նշմարեց զայն ի Գաղկա՝ ուր փոխանակ վընասելու որթն տերեւէն, ինչպէս յԱմերիկա, կը վնասէր բռն խոկ արմատէն. ուստի փոխանակ կոչելու զայն Ֆիլոֆոսէրա Վեթիփօլի (տերեւի), Ֆիլոֆոսէրա վասթանթաթրիքս անուանեց (արմատի):

Սակայն այսպէս երկար քննութեամբ հաստատւեցաւ թէ սոյն միջամից էական ասարբերութիւնն խիստ գոյզն է և թէ նոքակ՝ վերաբերին «բուսասովիլ» կոչուած սեպին: Թէ սա բնիկ ամերիկացի աւերիչ միջաման ինտոր անցաւ Եւրոպա և Աւստրալիա, գեռանծանօթ է միջամարանից, և ասոնցմէ զատսոքա այժմ երեան ելած են ի Թուրքիա՝ ծովի եզրքէն սկսեալ:

(Նարունակելի)

ԶԻՆ ՈՒ ԻՐ ՌԱՎԿԱՐԸ

Այս աշխարհու գաղթող ամեն չինաստանցի ունի այն հաւատքն թէ իր սոկրոներն անշուշտ օր մը պլասի երթան հանգչ իւ հացրենի երկրին՝ մէջ։ Առաջ ամենքն ալ Ամերիկա բերուած են Հօնկ Քօնկի « վեց ընկերութիւններ » անուն չտգենաւային միութեան միջացու սրն որ ամեն անհատի հետ գաշխնք գրած է նորա սոկրոներն Չինաստան փախազրել, եթէ նա անձամբ չիրագանայ զայն հացրենիք առնիլ։ Առանց այսպիսի գաշնագիր մը կնքելու ո՛ւ և է չինաստանցի չհամարձակիր Չինաստանի հեռանալ։

« Վեց ընկերութիւնն » Միացեալ Նահանգաց մէջ ունի առանձին ըրջիկ սուշտոնեայ մը սրոյ գործն է քաղաքի քաղաքք երթալով հաւաքի և չինաստանցոց սոկրոներ ու զրկել զոննիք ի Սան Ֆրանչիսկօ՝ անկէ չոգենասով Չինաստան փախազրուելու համար։ Առ պաշտօնեայ, որ երխասարդ մ'է, իր անունն առ պատօնին վրայ տեղեծութիւններ տալ կը մէրժէ մ'չա՛ առանց ստկայն գիտնալու թէ տեղրիկուն մուսալէն գժուարին է բան պահէլ։ Մեցեալներն առ պաշտօնեայն նիւ եռք ոյցելոց, որ Սան Ֆրանչիսկօյն ճամփայ եւածու քաղաքի քաղաքք իր պաշտօնն կատարելով կուգար։

Այս անձ տեղական իշխանութեան հրամանաւ սկսեց բանալ այն չինացիներու գերեզմաններն որք առնուազն երեք ու կէս առրի առաջ մեռած էին, ու չինաստանցի գործաւոր ներու ձեռօք սոկրոներն դնել առւաւ տատձին սնառուկներու մէջ՝ զայն յըելով ի Սան Ֆրանչիսկօ։ Այս պեղալներն ու հաւաքումներն առ զի կունենան ասկարին՝ ամենայն երկիւրածութեամբ՝ յիշեալ պաշտօնին, Մօյի, հոկազութեան ներքեւ, որ անցեալ օր խօսելով մէկի մը հետ ըստած է թէ « ամեն սոկրու պէտք է իր առանձին անտուկին մէջ գրաւի, եթէ անհնախոքը մաս մը դարս ձգուի, հոգին կուտարելազիւ չկրնար հանգիտար ըլլալ, և առոր համար է որ այսշաբ զգոյշ ենք այս գործին։ Մենք չենք ժողուեր մեռեալի հագուստներու կուրոններն, վասն զի առնեք մարման և արեան մոսերը չեն կազմեր, սակայն ամեն սոկրու պէտք է դրաւի սնառուկին մէջ։

Իւր պաշտօնն ի նիւ Եռք լ՛մուռնելէ յետոյ Պ. Պաշտօնեայն Պոսթօն պիտի երթաց, մի և նայն գործի համար, տասը տարիի յետոյ նորէն պէտի ոյցելէ այս կազմերն։

Քանի որ խօսքը չինաստանցոց սոկրոներուն վերաց է, ուեւլորդ չենք սեպեր մի գրանի խօսք ալ ընել այս մի սովորութիւնն ձահօթայնելու համար Արեգակի ընթերցողաց։

Արտգնեակ սոցա հաւատան է թէ սուանց իրենց սոկրոներու ամբողջութեան չեն կրնար երջանի ըլլալ երկնից մէջ, տասի մեծ կարեւորաթիւն կուտան առանց։ Տարին երեք մեծ տօներ ունին ասոնք իրեւնց հարց, մարց, նախահարց ու նախամարց գերեզմաններն զարգարելու համար։ Այս տօներն են Սան Եօէն Սան, Երրորդ լուսնի երրորդ օրը, Ենկ Եօէն Ենկ, Հինգերորդ լուսնի հինգերորդ օրը, Զի Եօէն Զի, Եօթներորդ լուսնի եօթներորդ օրը։ Երբ ոյս օրերը կուգան, ամեն շին առանց կունուխ կերթայ գերեզմանատառնու իւր նախանց գերեզմաններուն վրայ կը գընէ ծաղիներ, պատղներ, բրինձ, հաւա խորգած միտ կայրէ աղօթքի թաւզթեր։ Այս ամենն կուտարուելէ վերջ, կը հաւատան թէ նոյն սոկրոներու ակրերն փաստարուելով երկնից մէջ՝ երջանիկ ժամանակ կունենան հան։

ԶԻՆ ՎԱՆՏԼԻՌՊԻԼՏՆԵՐՆ

Ի ՆԻՒ ԵՈՐՅ

Նիւ Եռք քաղաքին մէջ ապրու 8,000 Չինացիներուն մէջ վօնկ իի Չօնկ ամենահարուստ անձն է։ աս ակը է մէկ ու կէս միւխոն տալարի։ Առջի անգամ իւր բաղդն շինեց ի Փանամա, ուր երբ օր մը լրաց թէ Պ. Ակիփս 10-13 հազար գործաւորներ կուզգը լու վարձքով, նա ներկացացաւ և գաշնագիր մը կնքել՝ պէտք եղած գործաւորները որոշեալ ժամանականուցոցի մը մէջ ըներելու համար։ և յաջողիւով այս ձեռնարկին մէջ մեծ հարստութիւն ձեռք ձգեց, որն որ երթալով միսու ածիլ, և այսօր նիւ Եօրքի երկնացիններուն մէջ ամենահարուստ անձն է։

Աւրիւ հարուստ մ'ալ կոյ յանձին իօթ Աինկ վաճառականին որ մթերանոցներ ունի բանթոնի, Շիքակոցի, Սան Ֆրանչիսկոցի և նիւ Եօրքի մէջ։ Այս անձ տարին 20 հազար տալար մաքս կ'վճարի իր ներմուծած ապրանաց համար։

Վօնկ Ս. Հի անուն անձն 250,000 տալար հարստութիւն ունի այժմ, անցեալ տարիներու մէջ գործի ձեռնարկելով կարանցուցած մեծ գու Խորներէն զատ։

ԱԶԴ

Իրենց բաժանորդագիններն տակաւին չի վճարող բաժանորդներէ կը ինդրուի զայնս անյառղաղ հասցունել մեզ ի գիւրութիւն։

ԲՐՈՒՏԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Ա.

Պհարկէ շատ մը արհեստներ, ինչպէս նաև բրուտագործութիւնն ծնունդ տուած են այն երկրին մէջ, ուսկից մենք եկանք, Գաղտնաբար մը առնելու համար նահապետական կաւագործութեան վրայ կարող ենք մեր աշքի տոջե բերել թուրքիայի բրախ այժմեան վիճակն վասն զի այն արհեստն մեր երկրին մէջ դեռ այն աստիճանին մէջ կըդտնուի, ուր էր իր հնարուած ժամանակ:

Կաւագործութիւնն հին չէ Ամերիկաի մէջ, Պ. Ֆրանքլինի ատեն սա ճիւղ սկսաւ ծաղկիւ հոս: 1861 ին բրուտաներու ընկերութիւններ հաստատուեցան նահանգիս թէրնթըն քաղաքին մէջ, բայց ոչ թէ չինելու այն անշնորհք կուժ երն կամ արեւելեան կաւակերտն որք հասարակ և անհան բաներ են: 1876ի Հարիւրամեկի Արուեստահանդէսին երբ առաջին անգամ ասոնց ընտիր կաւակերտներն ի տես ժողովրդեան դրուեցան, ամեն մարդիկ հաւատացին թէ ոչ այլ ևս պէտք ունին հարկաւոր պնակներն, գաւաթներն, ծաղկանիւր կուժերն եայլ արհեստին վերաբերեալ ամեն բան Եւրոպային գնելու, որոյ մուծած ապրանաց վրայ 60 առ 100 մտքս ալ դրուիլն աւելի մեծ զարկ տուաւ տեղական արհեստին: Միացեալ նահանգաց մէջ գտնուող բոլոր կաւագործ ընկերութիւնք, որք կըդանուին Մասաչուսէթս, Նիւ Յօրք, Նիւ Ճէրդի, Փէնսիլվանիա, Մարիլանտ, Օհայօ, Վէսթ Վիր ճինիա, Ինտիանա և իլլինոյս նահանգաց մէջ, ունին 8 միլիոն տոլար դրամագլուխ: Անցեալ տարի սոքա չինած են 8,520,000 տոլարի ապրանք: աւանց սակայն հաշուի գնելու կարգ մը դեղին եայլ քարերն: Անցեալ երկու տարիներուն մէջ Միացեալ նահանգաց մէջ չինուած կաւակերտք և դուրսէ եկածներն հաւատար էին զրեթէ: մինչդեռ 20 տարի առաջ ամեն պիտոյք Եւրոպաէ կուգար, և քիչ ատեն վերջ կ'ըսուի թէ Եւրոպայի կաւագործք բոլորովին յայս պիտի կտրեն Ամերիկային: Տեղացի բրուտագործ ընկերութիւնք 10,000 է աւելի գործառներ կ'աշխացունեն այսօր՝ իրենց հսկոյ գործարանաց մէջ՝ առանց սակայն նախնական նիւթերն բերել առւող և հանգերէ հանող անձերն հաշուելու: Ասկէ զատ այս զործառք թիւն օր առուր կը բազմանայ և արհեստն ալ օրէ օր առաջ անցնելու և ծաղկելու կոչումն ունի, թէ պէտք մեր երկրի մէջ աննը-

շան արհեստ մը կը նկատուի այս՝ անանկ որ դրամատեարք աւելի ընտիր գործ մ'ըրած լինիւ կըկարծեն Եւրոպայէն ապրանք գնելով տեղացւոց վաճառել՝ քան այսպիսի արհեստի մը ոյժ տալով զայն ծաղկեցնել, որուն անշուշտ պէտք չեն այնչափ մեծ ծախքեր որչափ առ հասարակ կը կարծենք մենք: Աւելութէ է ըսել նաև թէ Թուրքիացւոց Եւրոպային գնած պարզ պիտիներն, հասարակ գործածուած կարգ մը կուժերն և ոցլք արհեստի ամէնադիւրին մասը կը կազմեն:

Նահանգիս մայրաքաքին (Թէրըն թըլնի) մէջ զանուած կաւագործարանք բոլոր Միացեալ նահանգաց մէջ գտնուածներուն կէսին շափ են՝ իրբ 50 հատ որք ունին 5,000 է աւելի աշխատաւոր և 4,000,000 տոլարի չափ գրանագլուխ: Սյս քաղաքի սա ճիւղին մէջ այսչափ յասաջ գնալու պատճառն աս է թէ նախնական նիւթերն իր մատերէն կ'եւ լեն, ինչպէս նաև Փէնսիլվանիոյ ածուխի հանքերն հնափ չեն իրմէ: Օթէ և Պրուգը ընկերութեան գործանոցն առջինն է թէ Միացեալ նահանգաց և թէ Նիւ Ճէրդի մայրաքաքին մէջ: Սոցա գործարանն այցելող մէկ մը հիացմարդ կը տեսնէ այդ անպիտ կաւակեր որ ՅՈՒ աւելի ձեռքերէ անցնելով ի վաճառ կը հանուի մի սքանչելիք գտացած: Սա նշանաւոր ընկերութիւնն 400 անձեր կ'աշխատացնէ և որոյ նախագահն է Պ. Հարիթ Պրուգը, նախուին ծերակուտականն: Սյս երկրի մէջ ծերակոյտի անգամներն անգամ այսպիսի արհեստի մի սքանչելիք գտացած: Սա նշանաւոր ընկերութիւնն 400 անձեր կ'աշխատացնէ և որոյ նախագահն է Պ. Հարիթ Պրուգը, նախուին ծերակուտականն: Սյս երկրի մէջ ծերակոյտի անգամներն անգամ այսպիսի արհեստի մի սքանչելիք գտացած: Սա նշանաւոր ընկերութիւնն 400 անձեր կ'աշխատացնէ և որոյ նախագահն է Պ. Հարիթ Պրուգը, նախուին ծերակուտականն: Սյս երկրի մէջ ծերակոյտի անգամներն անգամ այսպիսի արհեստի մի սքանչելիք գտացած: Սա նշանաւոր ընկերութիւնն 400 անձեր կ'աշխատացնէ և որոյ նախագահն է Պ. Հարիթ Պրուգը, նախուին ծերակուտականն:

Մեր մէջ ընդհանրապէս ամէնէ անարժէք կարծւած արհեստներ քաղաքակրթիւն ապագաց մէջ մեծ կարևորութիւն ունին: Սյս արհեստներու կարգէն է նաև բրուտագործութիւնն որ շատ խոնարհ տեղ մը կը բռնէ մեր հայրենի տան արհեստներուն մէջ:

Սյս անգամ այսչափ բաւական սեպելով յաջորդ յօդուածով մը կըներկայացնենք մեր ընթերցալաց լնչ հնչ հետաքրքրական տեղեկութիւններ այս արհեստին վրայ յուսալով որ մեր բրուտաներն պիտի կրնան օգտուիլ անկից:

ՊԱՏԱԽԱՎԱՐԱԿԱՆ ԱՐՅՈՒՆԱԿԱՆ

ԱԹՎԱՅԻԱ, յուլիս 13

... Ամբողջիք

Արեգակի մէջ Ռւսիթրին « ընդիմախօսութիւն » խորագրավ հրատարակեալ յօդուածն սահմաց զիս գրել մի համառուս պատասխան։ Յօսուածագիր պարտնն լու կը ճանշնամ։ Ազգային եւանդովով աղնիւ Հայ երիտասարդ մէ ։ Կը յարգեմ իւր ապագասէր ողին սակայն կ'երսի թէ լրագրի ասպարէ զին մէջ գեռ նոր կը մանի։ Կ'գթամ իւր խզնուկ յօդուածին գրաց նամակի առաջին մասը՝ գայգինչ փափախմաք կրկնում է թիւ 2 Արեգակի մէջ գրածիս։ Աւստրի Հայոց անդարշայտանութեան, անդարշեցաւթեան կամ գիշեմուլաւթեան նկատմաք ոշինչ ըստած եմ։ Պ. Թագիկեան կրակ « Հայերն՝ 10-13 ը ընկերանալով հինգ կամ եօթն սենեակ սենեցալ տաւներու մէկ սենեակին խոհանոց է, մին՝ սեղանատւն կամ ճաշարան և մին՝ սրահ։ Կը մայոց 2 ննջելու սենեակ գիտենք նաև Ամերիկայի վարձու ատեց ննջելու սենեակներն ։ Թող ըստ ինձ Պ. Յօգուածագիրն թէ 10-13 մասութ 5 սենեակի մէջ ին՞տոր կը ննջեն։ Սրգեաք իւր կեցած տան մէջ խոհանոցն ալ ննջարան է։ Իրաւ է որ մաքուր կը հագուբին, բայց աստիք Աւստրիթրի Հայոց ո՞ր մասն են։ Քառ լիսի որ ըստմ թէ բոլոր Աւստրի Հայք ազատաւ են։ Կը հագուբին ոմանք մաքուր զգոյշ են երբ գիտաց կ'ելլեն բայց ճշմարիտէ առ բոլոր Հայոց համար։

Չեմ զարմանար որ Պրին. Յօգուածագիրն չգիտէր Սանդիկեամի և իմ Հայոց վերաց բերած անպատճառ թիւնց ատորքերութիւնը։ Եթէ երեկք անպատճառ թիւն կամ սիսալ եր գրածներս, գէթ Հայ լեզուաւ և Հայ լրտրի մէջ եր։ մինչդեռ Սանդիկեան բեմին գրայ կեցած Ամերիկայցոց կը խօսէր։ Կերեի թէ նամակագիրն չիկրցաւ հատկնալ Արեգակի մէջ պրածս։ Անզգիերն հատուածը վերոյիշեալ Պրին ատենախօսութենին։

Մեր Պարանն կը հասաւատէ թէ Ռւսիթրի մէջ շատ խեղճ ու անգործ Հայեր կան և կրաէ թէ սաքա բոլորն ալ օգնութիւն կ'գտնեն Հայ աշխատաւներէն, անանկ որ մաքուր կը հագուբին ու շաբաթը 3-4 տոլար ծախք կը նեն։ Կը սիսալիք Պ. Թագիկեան, եթէ ձեր նկարագրութիւնք ճշմարտութիւներ եղած ըլլան, ըսել է թէ բոլոր գործող Հայք իրենց սոտեկը, կամ զէթ մեծ մասը իրենց ծախուց և անգործներուն համար կը վաստանեն, առանց յաս

մը ունենալու թէ ետ սկսի առնեն սուսկնին։ Իրաւ է որ 10 տարս է մեկնած և մ Աւստրի, սակայն լու զիսեմ թէ կան, չէ թէ անգործ, այլ զործ ունեցող Հայեր որ փունդը 5-5 սէնմի միտ կ'ուտեն, հինգը մէկտեղ շաբաթ մը երկուք ու կիս տոլար ծախք կ'ընեն աւտելիքի և վառելիքի և 7 օր յետոյ կազզով մալ ածուխ կ'աւելցնեն։ Կ'աղաջեմ ինչ է եւ ան սասնք 7 օր՝ միտյն կիս տոլար ծախք բնելով իւրաքանչիւրն ։ Թէ և այսպիսիք Աւստրի Հայոց գորքը մասն են, սակայն սոքա են որ կը դրգաւեն Հայեր գաղթել հսու։ Ամսի մը գործեց, կամ 56 օր փափսիսակի գիշեր և ցորեկ շահեցաւ 45 տոլար 88 սէնմ՝ 295,5 ժամ գործելով, հազիւ 2,88 ծախք ըլլաւ ուտելիքի և ծխախոսի, գրեց հայրենիք թէ մէկ ածուան մէջ 40 տոլար կամ գրեթէ 9 օնս։ Ելրայ աւելցուցի ։ աւտի և լսողը վագեց Ա. մերիկա ։ Կը սիսալիք ։ Թող պատամատանեն Աւստրի խոհուն Հայք։ Յարգոյ նամակագիրն թող ըսէ թէ չկա՞ն Հայեր որք նախորդատիւ կը սեպեն 5 սէնմ քան Հայուն պատիւը ։ Բնդշանբաւալիս խոսելով այսշափ Հայերու խաւանիմալան ամերին Աւստրի գաղթելով պատահի բերեց Հայ աղգին թէ անպատճառ թիւնցիւն Հայեր աղածագիրն թէ վնաս ։ ուստի քաջալերնիք որ գաղթեն Ամերիկա ։ այս է ինդ ուն։

Աստիկեան իւր ազգը չը պատրասեր կամ անպատճառ եր, այլև Աւստրի Հայոց Պայն մասը սրոց 10-13 ը 2 սենեակի մէջ կը ննջեն, կամ շաբաթը կիս տոլար ուտելով քաջալեր կ'ըկարգան Հայ երիտասարդաւթեան՝ գոծաւորութիւնը ըսելու նպատակաւու ատա գալու։ « Օրական վարձք կ'առնեն թելքաշողներն երկուքն մինչև երեք տոլար » կը գրէ ։ ըսել է մի չին հաշիւ երկուք ու կիս տոլ։ կամ 23 սէնմ իւրաքանչիւր ժամ։ Ամիսը հաշուենք ։ զիշեր ցորեկ փափսիսակի սկսի գործեն 292,5 ժամ։ Կը շահին 72,12 տոլար, կամ տարին 877 տոլար։ Շարունակական է այս և ըստ ձեր հաշույն պէտք է ճշմարիտ լինի ։ ուստի կուզէք Պ. Թագիկեան որ այս հաշիւը իրը ճշմարիտ ընթունիք ։ Եթէ այս՝ ուրեմն մեզարաւ էք եթէ չիք քաջալերեր Հայն որ ազգութիւն գաղթէ ։ Ամէն խոհեմ Հայ պիտի տեսնէ թէ այսպիսի հաշիւներ լոկ երեակայական են ։ ուստի հարկ է գրաւի տակ գնել։

Կրկին կ'ըսէմ թէ ես նպատակ չունիմ Աւստրի Հայերն անպատճառ ելու։ Հայերն, չէ թէ անսնք որք Հայ անուան ներքեւ արցանի են Դիսգինէսի ածականին, և որք իրենց յոսի և տգէտ ընթացքովը, թէ և փաքր մաս մը, սակայն Աւստրի Հայերն անպատիւ ըլլած են բնիկներու առջև ։ Կը ճայնակցիմ Պ. Նամակագրին հետ, և Փառք, բիւրաւոր փառք

Աստուծոյ» զի ի՞նչ բարեկարգոթիւն որ կակնալէինք Պատ. Անդրբասեանի ներկացութեամբ, աշաւասիկ արդիւնքը կը տեսնենք: Իսրայէ կը տեսնչամ անձամբ տեսնալ սա բարեփոխմաւնք: Թէև բարեկամ մը կը բռէ թէ «Ռւսթը չի գտն կ'ձեւն քեզ», սակայն պիտի գամ. ի՞նչ, արդեօք Թուրքիա բնակող խաղաղասէր Քարբերդ-ցի Հայք այս լուսաւորեալ երկրին մէջ փախանակ աւելի աղջուանալու, բարբարոս'ս կ'ըլլան, չեմ հաւատար, ուստի չեմ ալ վախար:

Ա. Գ. ԱՍՏԻԿԵԱՆ

ԽԱՌՆ ԼՈՒԲԵՐ

Ա. Գ. Ա. Յ Ի Ն

Ուսթըրէն կը գրեն մեզ Յուլիս 14
թուականաւ:

«Բարբերդի մօտ Հիւսէնիկ կոչուած գիւղի բնակիչներէն Յարութիւն Մահա. Յակոբեան՝ քան տարեկան ամուրի երիտասարդն, որ իրը ամիս մը է հոս եկած է, անցեալ ուրբաթ կէս օրէ վերջ Միլպրրի կոչուած գիւղին եկած ատեն ի ճանապարհին ինձոր փրձնելու զրազած միջոցին, Փրովիաէնս գնացող կառախումբի վայրաշարժը կը զարն է իրեն կ'ապահնէ անմիջապէս: Մարմինը ըւսթըր բերելով լուսանկարն հանեցին և վաղը պիտի թալեն: Քաղաքիս բոլոր լրագիրքն՝ այլ և այլ սխալ անուն և անգեկութիւններ առալով: »

Մեր սատած վերջի տեղեկութեանց համեմ մօտ դժբաղդ երիտասարդի մարմինն անցեալ կիրակի կէս օրէ վերջ, ժամը երկուքին տաեններն թալուած է տեղական Հայերու ծախսոք: Յուղարկաւորութեան հանդէսը բաւական վասաւոր եղած է. դագաղին հետեւած են տասն երեք կառքեր գտաւառացի ազգայիններով լեցուն: Հանգուցեալն հարկ է ըսել թէ դաւակ էր Հայ Եկեղեցւոյ, բայց Հայ քահանայ մը չ'գոնուելուն պատճառու, թաղման արարագոթիւնն կատարած է Պատուելի Ասատուր, Հայ Բողոքականաց քարողին:

Ազգային կեդրոնական վարչութեան անհոգութեան պատճառաւ այս տշխարհի Հայերն այսպէս այսպէս անխնամ են թողլուած բալրավին, անսանկ որ ո՛չ խոստովանոթիւն կը տեսնեն, ոչ Ս. Հաղորդութեան կ'արժանանան ո՛չ ալ հաղ կիշնեն Հայաս. Ս. Եկեղեցւոյ պահանջած

արարողութեամբ, ուռոնց սակայն մոռանալու նորածիններն որք առանց միջութեան կը մնան:

Կ. Պօլսոյ Ա. Պատշիարքի հրաժարականն ընդունուած է վերջուղիւ: Յարութիւն Սրբալան այլ ևս Երուսաղէմի պատրիարք է:

Տիմիթը իս Չոլաքիսէս էֆ. յունարէսի թարգմանած է Հոյաստանեաց Եկեղեցւոյ Մկրտչութեան խորհուրդն որ մած ընդունելութիւն գտած է: Հայոց կը բօնական ժողովն գնահատած է թարգմանացի գործն և ծշդրիս ու հաւատարիս գտածիս գործուած է հայերէն բնագրին:

Եւրոպական լրագրաց մէջ կը կարդանք թէ «Բարիլոնի Պատրիաքալանի Քաղցածի Արքեպիսկոպոսը, Ա. Անտո, իտալիոյ Բարիուկանացացի Պորճիս թանգարանին նուիրեր է Ասորական Քաղցէական թանկագին ձեռագիր մը, հեղինակութիւն ներոէսի, Հայ մատենագիր Ե. դարու, Զեռագիրն կը պարունակէ հնդկանիկան քերթուած մը: Դրական կարևոր գործ մէ այս: »

Հայ բանասիրաց ուշադրութեան կը յանձննենք այս կարևոր լուրը:
(Ալեւելը)

Կ. Պօլսոյ Բոպերդ Գոլէճի այս ապրուան 28 ընթացաւարտից 12ը Հայ են, 15ը Պուլկար և մէկը. Յոյն:

«Ճաշուկ Հայ Դպրութեան» գրաբար հանդէսն որ ութն ամրակ ի վեր գաղքած էր, սկսած է վերասին հրատարակուիլ իբր եռամբեայ հանդէս:

ՏԵՂԱԿԱՆ ԵՒ Ա. Բ ՏԱ. Վ Ի Ն

— Զօր. Հարբիարն անցեալ շարաթ օր թեթև մը հիւ անդացած լինելով մեծ իրարանցում պատճառեց: Ասկայն Նախագահական բնարելիին հիւանդութիւնը շուտ անցաւ:

— Եկեղեցացուցչաց ժողովն անցեալ շարթու մէջ գաղթականութեան խնդրացն համար նոր որոշում մը տուաւ, որով տուանձին յանձնաժողով մը պիտի կազմուի իննդիրն քննելու և մուրացիկ (Փօփըր) իտալացիներու հոս վրկուելուն պատճառ եղու անձանց ա-

ուանձին պատիժներ սահմանելու, որցա գուլ-
ուսս կեցնելու միջոցներ գտնելու պաշտօնով։
Իրաւ որ տեղական բանութերն ու աղքատա-
նացներն օրէ օր կը լեցուին այս թշու աննե-
րու դալատեամբ որք օգտակար չեն նկատ-
ուիր երկրի բարգաւաճման։

— Ամերիկեան Ազգային անուն կուսակ-
ցութեան ընդհանուր ժամանակ 14 ին տեղի
կ'ունենայ ի Աւաշինկթըն իրենց ընտրելի-
ներն որոշելու համար։

— 1842 ի պատերազմին ապրող զինուո-
րաց ամսական հանդատեան թշուալը 8 տո-
լորէն 12 առարի բարձրացնել կու զեն։

— Երջերս նախագահ Քլիվլան վանդա-
կի մը մէջ գրուած երկու կարմիր նապա-
տակներ ստացաւ Տր. Ֆրունց անուն անձի-
մը, որոց բնակութեան վայրն է Բոլլա ,
Միսուրի : Վանդակին վրաց կապուած տոմ-
սակ մը կը ծանուցանի եղեք թէ այդ երկու-
կենդանիներն կը կոչուին Քլիվլան և թուր-
ման : Այսպիսի արարք մը կարծենք թէ ա-
զատութեան չարտաշար գործածութիւնն կը
նշանակի։

— Ուստի նահանգին հարիւրամեկի տա-
րեգարձը կատարուեցաւ շարթուած մէջ ի Մէ-
րիլիթա : Հանդէսներն առեցին հինգ օր
և առելորդ է ըսել թէ խիստ փառաւոր ե-
ղան։ Ատենախօսութիւնք նշանաւոր անձ-
անց, թնդանութաց սղջանն ու որուն, ժա-
զովրդ եան բազմութիւնն, նուագարանք ու
քաղաքին արտասովոր պճնուած լինիլն առե-
լի մէծ նշանակութիւն տուած են ի հարիւ-
ռա պատմական հարիւրամեկին։ Այս առթիւ-
ուիզի կունենայ այժմ հարիւրամեկի ընդհա-
նուր ցուցահանդէսն ի Սինսինաթի . սա-
կայն պատմական տարեգարձին իրաւունքը
կը բարեկը Մէրիլիթա քաղաքին որոյ անսւան
կառուած են պատմական յիշատակներ և նշա-
նաւոր անցքեր։

— Զօրավար Շերիտէն որ ծանր հիւանդ-
էր, ըստ բաւականին ապաքինած է և փախա-
զրուած է բաւական տաենէ ի վեր ի Սօնքիթ
Մաս . օդափոխութեան համար։

— Պ. ՓԼԵՅՆ իր Սկսվախ մէջ ըրտծ վեր-
ջին ճամբորգութիւնն զրած է որն պիտի
հրատարակուի քիչ առենէ։

— « Երբ Լէվի Մօրթօն նառ մը պաշար
զրկեց Բալանտայի աղքատաներուն յօգնու-
թիւն, բնաւ չէր ակնկալեր փոխ-նախագահա-
կան ընտրելի ըլլալ, կըսէ հանրատվարական
թերթ մը որուն ի պատասխան ուսմկավորա-
կան լրագիր մը կը գրի « Գուցէ ոչ սակայն
իռանասա պաշար լրկելուն համար ալ չէր որ
ընտրելի անսւանեցաւ, այլ հանրավարական

յանձնաժողովներու զրկած ու զրկելիք պա-
շարներուն համար » :

— Զօրավար Պուլանդէ և Նախարարապետ
ֆլոքի մէնամբաւացան ամսայս 12-ին՝ զիրեար
անպատճեած լինելուն համար։ Առաջինն
ստացած է ծանր վերք մը, իսկ վերջինն թե-
թև հարուածներ։

— Լօնտոնի թայմզ լրագրին ու Փարնէլա-
կանաց մէջ առել գտնուած ծանօթ խնդիրն
բարձրագոյն ատենից առջև բերուած է այժմ։
Թայմզի նպատակն է ո՛չ միայն իւլյանտական
Խնդիրն սպաննել, այլ և այդ գատն պաշտ-
պանող անձանց զօրութիւնն բոլորովին ջր-
լատել։ Միայնեւ նահանգաց ժողովուրդն
ու մասնւն փառնէլականաց անմեղութեան կը
հաւատն։

— Անդզիական նոր կապոյտ տետրակը
կըսէ թէ Անգղիոյ ունեցած բալոր զրահաւ-
որներու և այլ ամէն շոգենաւուց թիւն է
322, Գաղփիոյ 257, Իստլիոյ 180, Գերմանի-
ոյ 158, իսկ Թուսիոյ 158 միայն։

— Փարփզի մօսերն ապրուլ լուացարար
մէկը նորագոյն միջոց մը գտած է կառեւ-
զիներն ու մետաքսեղիներն մաքրելու հա-
մար . առ ոչ ամառ կը զարծածէ և ոչ ալ որ-
ևէ հեղուկ . այլ խաչած գետնախնձոր միայն,
որով մաքրուած իրերն համեմատելով ուրիշ
կերպերու, շատ կատարելագործեալ կը նը-
կառուաին : Կարգէ որ մերայինք փորձեն զայն։

Զ. Ա. Ն. Զ. Ա. Ն. Ք.

Առելպագիսաց և գիլիսափայից աշխար-
հին մէջ յուզուող ամէնտափ խնդիրն ո՛չ
քաղաքականն է ո՛չ ալ ընկերականն, այլ
մեր գրացի մոլորակին, Հրատինն է : Աստե-
ղագէտք մեծամեծ փախստութիւններ կը
գտնին այժմ Հրատի մակերեսովին գրայ-
ինչպէս որ հսու ամէն մարդ ակնտապիչ կը դի-
մէ Փանաման, հոն ալ ամէու չափանին
նոր ջրանցներու բացման . Փանամայի հա-
մար աստեղոգէտք կ'ըսեն թէ ոյնչափ ան-
հան բան մէ Հրատացաց ջրանցներուն քով
որ եթէ նոցա քով եղած լինէր, մէկ օրի
մէջ պիտի կընար վերջանալ :

Դատաւորն — 98 ապրի շլթայտակալ աշ-
խատաւթեան դատապարտուած ես, գործած
յանցանքին համար

Դատապարտեալն — Կաղազէկմ, ո՞վ պիտի
ապահովուունէ զիս թէ պիտի կրնամ ապրիլ
որ կարող լինիմ յանցանքս տուժել ըստ ար-
ժանւոյն :

ՄԱՍԻՄ
ԱՄՍԱԹԵՐԹ
ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂ ԱՓԱԿԱՆ
ԵՒ
ԳԻՏԱԿԱՆ

Կը հրատարակուի ամէն ամսայ սկիզբըն . բաժանորդագրո թեան գիշն է թէ Պոլսոյ և թէ գտաւառաց համար տարեկան մէկ քառորդ ոսկի — ձեռոքէ կը ծախուի համը 40 փորայի .

ՄԱՍԻՄԻ բաժանորդագրուիլ ուղղական պարախն դիմու «Մասիս» ի խմբութեան Ղալաթիա , Նորատունկան իան կոստանդնուպոլիս

ՆԵՐՄԵՍԻ ԵՒ ԱՎԲԾԱՆԻ

Պատկերներն պատրաստել տուած ենք Ընտիր թանձրագործի վրայ թէ « ալպիւմի » մէջ դրուելու և թէ առանձին չրջանակաւ պատճեն կալուելու սովորական մեծութեամբ : Առաջիններու իւրաքանչիւրն կարծէ օսէնթ՝ իսկ մեծերու հատը 10 ավնթ՝ թղթատարի ծախոքը մեր վրայ է : Գներն կանխախէլ : Տեղական նամակադրության կանունինք :

ՈՈՒԱՀԱՅ ԼՐԱԴՐԱՅ ԹԱՅՄԸ Ն

ՄՃԱՎ

Կ ՀՐԱՏԱՄԱԿՈՒԻ ՇԱԲԱԹԻ Յ ԱՆԳԱՄ

Տարեկան գիշն է 10 բուրլ . կէս տարվանը 6 ր .

Բաժանորդագրուիլ ուղղական ամերիկան Հայք կը լրաւիրուն դիմել Արեգակի ի Խմբագրութեան՝ անհամբ կամ նախակառ :

“ՄՃԱՎ” ԿԱՐԴԱՑԵՔ

ՏԵՐ— Էմբազի իր

Հ. Կիւնեան

ՏԳԱԳ ԲԱԽԹԻԽՆ ԱԲԵԳ-ԱԿ ԼՐԱԴՐԱՅ

ԱՐԵՎԱԹԵՐԹ ԱԶԳԱՅԻՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ

— ԲԱԺԱՆ ՈՐԴԱԳՐԻ ԹԻՒԻ Ի Ա. —

Անդրդիկոյի չափուր սովորեան 2 ու. կէս առողջոր , պիցանեաց 1 ու. կէս առողջոր
թուրքեցոյ չափոր սովորեան 2 ու. կէս առողջոր , պիցանեաց 1 ու. կէս առողջոր
եւրոպոյի և այլ երկրներու չափոր սովորեան 12 փր . , գեցանեաց 7 փր .

Կուրս զրկուած լրացրաց համբու ժամբորու իմբարդութեան վրայ է ,
բանահութագիտներն իմանեալ զենորի ի և զի հաստորակուած նա-
մակ հաւ . ես չի այսու կը . Մահացաւ մեեր կը լրացրանին հայկակն , անդ-
դիուցն ու զուգիուցէն լեզուներուու .

— ԳՈՐԾԱԿԱԼ ՈՒԹԻՒՆ Ք—

Պատառապէտ ուն կորցութիւնն « Արդեւութեան » ի

Տ. Յ. Փակագեան և Վահան Անոնճեան

Տ. Գեղարմ Տ. Գրիգոր Արքան

Տ. Միշանի Գիւրգէնան

Տ. Պետրոս Արքանեան

Մատ . Տ. Յովհ . Քշն . Պատառաստութեան

Տ. Յակոբ Խակեան

Տ. Երազի Արքան

Հայցի Տառապան

To the Editor of THE ALÉKAG, Stirling, (Morris Co.) N. J. U.S. America.